



## ԲԱՐՁՐԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐԱԽԵԱՏԳԻՏԱԿԱՆ

Ժ.Բ. ՏԱՐԻ 1898

Տարեկան 10 ֆր. ուղի - 4 դր.:  
Վեցամյակաց՝ 6 ֆր. ուղի - 2 դր. 50 կ.:  
Մեկ թիւ Կ'արծէ 1 ֆր. - 50 կուպ.:

## ԲԻՒ 2. ՓԵՅՏՈՒԿՐ

## ԱՐՍՈՐԴՎԵԿՆԵՎ

ՊԱՏՐԱԿԱՆ

ԵՐԱՎՈՐԻՑ ԹՈՒԿԱԼՈՒՑ ՀԱՅՈՑ  
ԵՎԼԵՐՈՅԼ ՔԱՂՑՔԱՑԻՆ ՕՐԵՆՔԵՐԻՆ ՈՒ  
ԿԱՐՏՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

A detailed black and white illustration of a large, ornate monogram 'J'. The letter is intricately decorated with a variety of flowers, including roses, tulips, and smaller blossoms, as well as green leaves and vines. The style is reminiscent of 19th-century book illustrations.

Նըսէսո որ քաղաքային ժողովքը հոգ տարաւ, որ չըլլայ թէ անշափահաս տղոց ստացուածքը փճառնայ, անսնկ ալ մանաւառ որ քաղաքացիք շատոնց մտածելու սկսան զարքային վարչութեան հետ, որ հիմանակութիւն մը դրուի քաղքին մէջ, այն վաստրիկելու անկարող եւ անտառակ աղջայններուն համար, որոնք որ ծերութեան օրերուն մէջ՝ ինչ ընկերնին չեն գիտեր: Աւատի եւ ըլլայ այսպիսիններուն համար անկելանց կամ ապաւէն մը, ուր որ կենակերներուն վերջին օրերն

անդորրութեամի անցընել եւ հանգիստ ապրիլ կարենան:

Այս ազնուական մտածութեան առաջին  
շարժապիթը տուին երկու ազնուամիտ եղաբարք,  
Գրիգոր եւ Անտոն Խոհեմազեան։ Ասմէ՝ աղ-  
քասաց ապաւեն մը կանգնելու Համար՝ տուն  
մը շնչեցին, որպէս զի անոր մէջ անկարողերը  
ձիր Կարենան ապրիլ։ Բայց վերապահեցին հոն  
իրենց Համար երկու սենեկ որ ի հարկաւ-  
որութեան, իրենց անոնց վրայ ազատապէս կա-  
րենան արամանդրութիւն ընել։ Խոկ անելինոցին  
մէկալ սենեկանինը քաղաքաբաշխութեան կար-  
գագործեանը տակ ձգեցին, որպէս զի վար-  
չութիւնն ըստ իր կամացը տեղաորոք հոն  
զանոնք, զօրուկը նիբ յարմարագցն եւ արժա-  
նաւորագոյն կը Համարի։

Քաղաքային վարչութիւնն այս հիմնարկութիւնն ընդունեցաւ, իւրացուց եւ իր հեղինակութեամբը զանիկայ ամրացուց:

ԱՀԱԼԱՍԻԿ ՀԻմնարկութեան եւ ամրութեան համար հայոց պատմութեան մասին:

“**Ա**նհատելով Հասարակութիւնը՝ եւ  
Անտոն առ իր հեղալոյր Գրիգոր Խմբացեան —  
մեր ազգին թէ ներկայ ժամանակ ու թէ ա-  
պագային մէջ ունենալու աղքաններն վճակը՝  
— քրիստոնէական սէրէն շարժած, եւ ըստ  
օրինակի շրջակայ քաղաքաց մասնեցնիք, որ  
մեր կարողութեան համեմատ, որչափ կարելի է,  
անոնց որորմէի վիճակը թէթեւընները։ Ուստի  
այս մէջ փափաքն իրառու Հաղորդերով, մա-

ցեալ կամօք, գնեցինք մեր քաղքին մէջ դուզա  
անուռով մարդկէ մը գետին մը Ասիկայ, Պղսի  
կուռած փողոցին անկիւնը կեցած է: Գրացի է  
ասոր, Հիւսիսէն եկեղեցին տանող փողոցը: —  
մէկալ կողմէն խաչկի նորդայի, 2իւրեան եր-  
կիրը: Տայլը կ'երկնայ մինչեւ պատուելի ժո-  
ղովրդապետանոցին կողը: Արդ այս երկիրն փայ,  
մեր վաղեմի կամացը համեմատ — որ էր հիւ-  
սանդանոցի հիմարկութիւն մը կանչնէլ, —  
Անտոն եւ Գրիգոր Խոհեռոցեան իրենց սեպ-  
հական ծափողվ՝ մինչեւ հիմակ հինգ խուց  
շինել տուած են խեղճ աղքատաց համար:  
Բայց բաղձացին, որ այս սենեակներուն մէշն  
երկուը՝ ցմիշտ իրենց եւ իրենց ժառանգներուն  
արամազդրութեանը տակը ձգուի, եւ զանոնք  
առանց վարձիք անոր տան, որուն որ կ'ուզեն:  
Բաց ասէ, բաղձացին որ նաեւ անոնց պահ-  
պատառթիւնն իրենց կարողապետաները տակ  
ըլլայ: Ուստի այս սենեակները, ինչպէս որ են,  
առանց փոփոխութեան, իրենց արամազդրու-  
թեանը տակ կ'ը ձգենք: Խոկ մէկնելուր՝ քաղա-  
քաբաշխութիւնը՝ իւր սեպհական կամացն ու  
արամազդրութեանը տակ կ'ը թողու: Որպէս զի  
թէ զանոնք եւ — եթէ ասկից ետքը ուրիշներն  
ալ, անոնց քով խուցեր կանգնել տալ ուզնան  
— թէ զանոնք քաղաքաբաշխութիւնը կառա-  
վարէ եւ հոգայ:

Ասիկայ՝ ապագային գիտութեանը հա-  
մար, թէ մնէք ու թէ վերսիշեալ երկու աղա-  
եղայինները, մեզմէ ետքն եկողներուն գիտու-  
թեանը համար, մեր քաղեմին արձանագրու-  
թեանը մէջ զրել փափարեցանք: Եւ այս մեր  
որոշման հասանառութիւնը՝ մեր յաջորդներուն  
կը մոզունք, իրեւ պարաւորութիւն:

Եղիսաբեթուպոլիս, 1769, դեկտ. 9:

Քաղաքաբաշխութեան ժողովին որոշմամբ:

Այս եղան սիրելու ու շարժառիթ գամե-  
լէրեան մէծ հիմարկութեան — որուն վրայ  
ետքէն խօսելու առիթ պիտօր ունենանք:

Հայ հոգ կը առնէր քաղաքային վարչու-  
թիւնն, որ չըլլայ թէ մայր եկեղեցւոյն վրայ  
կանգնուած ժամացուցին բան մը հանդիպի: Եւ  
որովհետեւ, ինչպէս կը հասկնակն, ժամա-  
գործը ծերացած ըլլալով՝ աշտարակն ելլել ու  
ժամացոյցը լըրել չէր կրնար, բնակնասպէս  
ասիկայ շատ անգամ կը կենար: Ասոր հետեւու-  
թեամբը քաղեմին մէջ ամէն բան կարգաւ ու  
ժամանակին չէր երթար: Ուստի քաղաքային

ժողովին որոշեց, որ կամ Ըիկիշլարի եւ  
կամ Մէտիաշի ժամագործին հետ գաշնը  
գնէ, որ այնուհետեւ ինք հոգայ քաղեմին ժա-  
մացոյցը:

Աչա արձանագրութեան հօպերը:  
"Sub confluxu Communitatis 1778, die  
26a mensis Februarij Էլեպարէդան: Մեր հա-  
սարակին պատութեանով հէտէվի թէ, որ յ  
հետեւ մեր քաղեմին ուրիշեալը ծերութեանը  
համար չի կարնալ քաղեմին մէջ ուրջնուն  
դարար ունենալու, ուստից շատ անգամ բըր-  
նըվելով ուրլցները վաղալուէյ չիլայ թէյ  
կրակին մեծ ըննին վերջնները, անոր համար  
հասարակացաւ, թէ զԱրլցարը շիկչվարինը  
կամ մէտիաշինը զատուելի Հասարակը վարձէյ,  
որ կօնկած գաղրագդին գէնօրին գորայ պար-  
տականութեանը տեսդուլ անէյ: Եւ զչախըն  
պի վիճարէք զատուելի Հասարակը յատուկ գա-  
այշէն:

Քաղաքաբաշխութիւնը հարկաւոր տեսաւ,  
1779ին, որ քաղաքացոց Լունգայի մէջ տուած  
երկիրներուն վայցը փոփոխութիւններ ընէ.  
որովհետեւ տէրութիւնը՝ որեւէ տեսակ երկիր-  
ներու համար սկսաւ տուրք պահանջը: Ուստի  
եւ յիշեալ տարցն յունուար 25ին հրա-  
տարակեց ժողովքին ձեռքք, որ } "թէպէտ  
1769ին ընդհանուր ժողովքին որոշուեցաւ, որ  
Լունգայի մէջ արժանաւոր անձնիքներու, իրենց  
արդեանցը համեմատ խոտի եւ մարցորենի  
տեղեր բաժնուին, այս պայմանագրութեամբ,  
որ յիսուն տարին անցնելէն ետեւ քաղեմին ետ  
արուին, վճարելով Նոյն տեղոյն մէկ հնողաւափ  
երկրին համար չըրս հոնգարական փիրին: —  
Բայց որովհետեւ այս տեղերուն համար յա-  
ռաջագոյն ամենեւին տուրք չէր տրուեր, եւ  
հիմակ վերին իշխանութենէն նորէն ու նորէն  
հրամար գալով, որ ամէն երկիր թէ արքու-  
նական, թէ առանձնական, տուրք տալու է,  
անոր համար հարկ է որ վերին հրամանագրին  
համեմատ տուրք տրուի: Ուստի Հասարակու-  
թիւնն այս բան խորհրդի նիւթ ընելով՝ պատ-  
շաճ կը համարի, որ այն տրուած երկիրները՝  
յիսուն տարւան տեղ մշնցնապէս ծախուած  
համարակին — միայն թէ յաջորդ պայմաններով:  
Ամէն մէկ ծերակուտի, հարիւրց ժողովքի ան-  
գամ եւ կամ քաղաքացի, որ երկիր ունի  
լունգայի մէկ, եւ տարիէ տարի մէկ ծողա-

Քաղաքաբարք, վալաքերէն բառ է:  
Հ Դ բարձրաց:

շամբին համար 4 ֆիորին եւ 50 քարանդան վճարած է, մնայ իրեն մշանչնապէս։ Միայն թէ 25 հարիւրեայ, այսինքն մէկ ֆիորին աւելի վճարէ. այս տարբերութեամբ, որ որովհետեւ արդէն 1769ին, երբ այն երկիրները բաժնուեցան, քանի մը երկրատիրոջ շատ գէջ ու ջոտ երկիր ինկած է. անոր համար, հիմակ այն երկիրներուն տեղ, էռնէր սահմանին վրայ, իրենց որիշ Նցոնչափ երկիր տրուի։ Բայց միտ դրուի որ ըըլլայ թէ այն երկիրը տրուած ատեն մասնաւոր քաղաքացեաց երկիրներուն զգչի։

Նոր բաժնուելու երկիրներուն նկատմամբ որոշուեցաւ, որ առաջիկայ գարնան հասարակութիւնն այն տեղերը՝ հաւասար բաժնին երկիրներ կտրելով, մէկ մասն առնու քաղաքն ու մասցածն ութէ կամ վեց կամ չորս չորս ձողաշախի բաժնենոյն՝ ըստ արժանայն այն քաղաքացւոց տրուի, որոնք մինչեւ հիմայ երկիր ունեցած չեն։

Այս որոշմունքէն ետքը սահմանուեցաւ որ ասկից ետքը պաշտօնի մտնող ծերակուտի ինչպէս նաեւ հարիւրոց ժողովքին Աղաւաներուն նոր երկիրներ չտրուին։ Ամէն մէկն իրեն ունեցած տեղովք շատանայ. եւ իր պաշտօնին զօրութեամբը՝ ըստնենայ իրաւունք, հասարակութենէն երկիր ինդրելու։ Սակայն անոնց որոնց յառաջնոր տրուած չէ, բայց կամ տալու տեղ, տրուի՝ նիչպէս հասարակ քաղաքացւոց. եւ ասով գոյն ըլլան։

Սակայն պաշտօնանաեարբ ասով գոյն չէին կրնար ըլլալ։ Որովհետեւ թէպէտ գատաւորին, քաղաքային պաշտօնատէններուն եւ ընդհանրապէս հասարակութենան ծառայողներուն վճարըն՝ ինչպէս շատ հեղուածք, ժամանակ ժամանակ բարեկամ բարեկամ ետքացւոց. քաղաքաբաշխութեան կողմանէ, բայց միշտ աղքատ վիճակի մէջ էին։ Պարզապէտ քաղքին վճարած եկամուռութիւնները զուտարա կրնային ապրիլ։ Բաց ապէէ իրենք ամենեւին երկիր ըստնէն, եթէ ոչ այն երկիրները զորոնք ժամանակութեամբ իրենց ծնողացմէ ստացած էին։ ուր ընդհանրաւուն հասարակ քաղաքացիք ըստ մասին ստակով, ըստ մասին ձրի, եւ ըստ մասին կէս վճարքով — գարձեալ ըստ մասին անմիջապէս եւ ըստ մասին որոշեալ ժամանակի միջոցի մը մէջ վճարուելի երկիրներու աեր էին։

Ուստի պաշտօնատեարց մէջ նոր շարժում մըն է սկսաւ, որ իրենք ալ հասարակ քաղաքացեաց պէս երկիր ընդունին։ Իրօք ալ ուղան-

նին յառաջ տարիին եւ 1780 Հոկտ. 30ին, ընդհանուր ժողովքին մէջ — ուր ըստ մէծի մասին պաշտօնատեարց կողմակից նոր հրդականներ ներկայացած էին — նպատակուն հասան։ Վասի մը հոյ որոշուեցաւ ի նպաստ իրենց, որ և Ամէն մէկ ծերակուտի անդամի, իրեն պաշտօնէի տրուի Լունգայի մէջ, 120 ձողաչափ երկայն ու երեսուն ձողաչափ լցն, այսինքն 3600 քառակուտի ձողաչափ երկիր է. Այն քաղաքացւոց համար, որոնք իրենց երկիրները կտրելով ուրիշներուն ծախած եւ յետոյ անոնց վկայ տներ շննած՝ եւ զանոնք շրջափակած են, որոշուեցաւ որ, ասոնց ալ այնչափ տրուի, որչափ ուրիշ տան տէրերու։ Այս տրուած երկիրներուն գինն ըլլայ հննդ հունգարական ֆիորին։ Գ. Արդէն երկիր, ագարակ կամ այդի ունեցողները՝ պիտի պահն այն տեղերն, իրեւ իրենց սեպհական տեղերը։ Դ. Ինչ տեղ, կամ երկիր որ ծախաւած է աշրդով, երգմանմէ, զատ զատ եւ գաղտնի, ան տեղեցն փիսարին ուրիշ տեղուի մէջ։

Բայց այս կէս մը գաղտնի կերպաղով ու ձեռքի տակէն եղած որոշման գէմ բողքից Հարիւրոց ժողովին, վասն զի, ըստ, այն ժողովքին մէջ քաղաքաբաշխութիւնը մաս չունեցաւ, այնչափ թուով, որչափ որ օրէնքը կը պահանջէր։ Աւսի եւ շատ վէճերէ ու կարծեաց տարբերութիւնն իրարու հաղորդելէ ետեւ, հարիւրոց ժողովն իր կամքն ու կարծէքը յայսնեց յաջորդներով։

- Թէպէտ տրուի, ըստ, քաղաքաբաշշութիւնն անգամեներուն եւ հայ նոտարին, երկիր, բայց չէ թէ քսան, այլ միայն տասուերկութական ձողաչափ։ 2. Որովհետեւ հարիւրոց ժողովյն գահէրէց ամենեւն եկամուռու մը չունի քաղքին հասարակութենէն, հապա միայն ծանրաբեռնութիւն, անոր համար իրեն ալ տրուի տասուերկու ձողաչափ։ 3. Երկիրներն, որոնք պիտո՞ր տրուին, չէ թէ մշնչնեսապէտ։ այլ յիսուն տարուան համար տրուին։ 4. Որչափ տեղ որ առն մէկը քաղքին մէջ, համեմատութեամբ այնչափ երկիր ընդունի Լունգայի մէջ։ ձողաչափը՝ չըր ֆիորինով։ Խոկ ուր որ երկիրները նուազ պաղաքեր են, հոն երեք ֆիորինով։ 5. Բայց քաղքէն գուր եղած ագարակներն ու պիտիները՝ իրեւ քաղքի մասն չհամարուին։ 6. Թէպէտ տեղեցն մը վրայ երկու կամ երեք եղբարք ալ բնակին, այն տեղը՝ միշտ իրեւ մէկ պիտի համարուի. ու միակ տեղ մը պիտի տրուի Լունգայի մէջ։

Յայտնի է որ այս բան անկէ յառաջ  
եկած էր, որ պաշտօնատեաբը իրենց շահէն  
յառաջ տանիլ կուզէին: Ասիկայ աչքի գարկար  
թէ հարիւրց ժողովցն անդամներուն եւ թէ  
երդուեալ քաղաքացիաց: — Աս բանիս բնա-  
կանապէս բոլորովին աչք դոցել չէին կնաքար  
Բայց որպէս զի ոչ մէկ եւ ոչ մէկալ մասին  
անիրաւութիւն կամ վշտացուցում մ'ըլլայ  
ընդունուեցաւ 1780ին որոշումը, բայց յաջորդ  
փոփոխութիւններով ու յաւելուածներով:

Նախ. Քաղաքաբաշխութեան անձինքները ըստ եւ քարտուղարութեան պաշտաման տրութիւնների կամ գույնած տեղը՝ երկու թուման բերուած մէջ, ասոնք՝ իրենց տրուած երկիրներուն մէջ հաւասարապէս բաժնեն, եւ որպատճիւն տեղը որ իյնայ պաշտօնաւէրի մը, անով գոհակ ըլլայ. որովհետեւ ասկէ դուրս ու աւելի երկիրն չի տրուիր քաղաքաբաշխութեան անդամներուն.

Երկրորդ. Հարիբորց ժողովյան անդամներուն ալ տրախ տասուն երկուքական ձողաշափ տեղ: Առօս գինն, ինչպէս վերն ըստ եցաւ. ՌԱՅՈ — մէկ ձողաչափ լայն, բայց 12 ձողաչափ երկայն տեղշջն — հինգ հունգարական ֆիորին: Տակ բըրըլու թըգուց կոչուած տեղշջն՝ որպէս ետևել հու երկիրներն աւելի սկզբու նուազ պաղաքեր են, երեք հունգարական ֆիորին:

Քաղքին՝ ասանկ քաղաքականութիւնն, եւ  
իր պաշտօնաւէրներուն հետ ասանկ կծիր  
ըլլալուն պատճառն ան էր, որ աղքատութեան  
մէջ էր այս միջոցին թէպէս իր վաղեմի պարտ-  
երեր համեմատութեամբ նուազած էին, այսու-  
ամենանին իհմակ ալ, թէ ստարաց ու թէ իր  
քաղաքացեց շատ պարագ ունէր: Աս բառ  
յայսնապէս կը ցուցնէ Սպիտակ բատնին  
արձանագրութիւնն, որուն 275 էցին մէջ կը  
գտնանք իր պարասաէրներուն ցանկը եւ  
պարար՝ 46.000 սումայ մաշարի:

Որչափ կ'երեւայ, այս միոցին Հասարակաց խաղաղութիւնը շատ աղէկ վիճակի մէջ էքր: — Քաղաքաբաշխութիւնը՝ Հասարակաց ապահովութեանը Նկատմամբ, մէր թուականէն արգել 30 տարի յառաջ անմինկ կարգադրութիւններ դրաւ, որնք ան սկսած է առաջարկութեան նշան: մեծ յառաջարկման ժամանակակից է առաջարկութեան յառաջացեալ աստիճանի հետո յացընթեռն: Այսպէս որինակի ապագան ի մէջ այցոց կը ասամանուի խորհրդանոցին մէջ, որ վարձէ քաղաքաբ չըսո գիշերապահ, որնցմ մէկը միշտ գտաւառին քով գտնուի, երկրորդը՝ վա-

Ճառանցին վրայ հսկէ. իսկ մեկալ երկուքը քաղքին այլեւսայլ կողմնը վեր վրա պտղան ու հսկողութիւն ընեն, որ անկարգութիւններ չպատահին. Հրամայեց միանդամանյ որ պահանորդ դաց ձեռն ըլլայ մեջ մեկ փախը գործիք, ինչ պէս եղջեւը, փող եւ այլն, եւ գիշերն, ամէն ժաման, երբ աշտարակին ժամացցըր զարնէ, գործիքին հնացընեւ, ու պահաններէն մէկն որ քում ըլլար, երկորոր օրը տասուերկու գաւազ պահ պիտի ընդունէր:

Ուրիշ տեղ ալ կը գտնենք, թէ վարչու-  
թիւնը, քաղքին ապահովաթեանը համար  
աւելի զգաւոր միջոցներ բանցընելու հարկ  
տեսած է: — Որպէս հետեւ ասդիէն անդիէն շատ  
մը լորեր կը պատրահին քաղքին մէջ, որոնք  
բնակչաց հանգստութիւնը կը փրկվէին, անոր  
համար որոշուեցաւ, որ առանտէր կամ քաղա-  
քացի մը անէն հնուանալու ատել, իրեն տեղ՝  
անոր մէջ մարտ մը թողու, որ չըլոյ թէ բան  
մը պատահի: Որոշուեցաւ նաև, որ գիշերները  
15 քաղաքացի ձիաւոր գիշերապահութիւն  
ընելու ելքն Ասոնց մէջն զանիկայ, որուն  
փայտ քաղքին դատաւորը կը համարի թէ  
մէկաններուն վրայ հսկողութիւն կրնայ ընել,  
մվրակացու զնէ. եւ ինչ որ ասիկայ հրամայէ,  
մէկալ 14 հոգին, ընդ պատժով երեք փիզին  
տուրք անաց՝ իրեն հնազանդելու պարտաւորին:  
Այս բաւական չէ, ասոնց օգնութիւն տրուեցա-  
գեն 10 հոգի հնետուկ, որոնք քաղքին մէջ  
պախ քալին: Ասանկով կը լոյցդեալ չըրս  
գիշերապահն ին հետ, ձիաւոր ու հետեւակ պա-  
հանողորոց թիւը եղաւ 29 հոգի: Ասոնց գործըն  
պիտի որ սկսէր իրիկուան ժամը իննին: Ձիաւոր  
ինքը պիտի որ ունենային հնետերնին սուր ու  
ատանանակ եւ կամ թուր ու հրասան:

Բայց որչափ պարագաներէն կրնակը հետեւ ցըսնել, այս նոր կարգագրութիւններն ալ բաշխն ներքին նախաղաղութիւնը տեղը չը երին: Են որովհետեւ խոռոչութիւնները կը շարունակուեն, եւ « Աստուծոյ ու մարդկան օրինաց դէմ», անկարգութիւնները կը շատնային, որպէս զի յատակուիք քաղաքն այս անկարգութիւններէն՝ հասարակութիւնն ստիճանութեան քարտահանուններ գրան, որ այս անսակ բաներուն դէմ աչուցնին բանան: Ասսոյ իշխանութիւնն սրբուեցաւ, թէ է իր եւ է տառակ մարդ, ըլլայ անքաղաքացի կամ օտար, վարձակալ կամ աւատառու, որ ինչ եւ իցէ կերպով կատածելի անի պատճու տայ, առանց դատաւորին կանսակէտ հրամաննի բռնել բանտ ու ու ու պատճու:

իրենց գործոյն պատժել կարենան։ Քաղքին ապահովաթեանը վրայ հսկող դրաւ մարզութիւնը զնաշաջ Թորոս Դէօրէօքեանց եւ զնդ։ Մանուկ Շիլլովեանց։ Ասնք՝ իրենց օգնութեան կրնային առնուլ ծառայութեան մէջ չեղղ քաղաքաբաշխութեան ծառաներն ու պահապաները։ Եւ ի դիպուածի հարկաւորութեան նաեւ բերդին պահանորդները։ Աւելի հարկաւոր դէպէրու մէջ նշն հսկ քաղաքայիք մասնակից պէտք էին ըլլաւ կափածեմ մարդիկը բռնելու մէջ։ Վանդաւոր մարդիկը բռնած ատեն վերատեսութեն ալ պատժոյն տուգանքէն մաս կընդունէին։ Սակայն գող բռնած ատենին, քառաւորին ձեւքը տարու էին զանիկայ։ Այս վերջններու տուգանքէն իրենց մաս չէր իխար։

Սակայն այս խիստ միջոցներն ալ իրենց բաղացուած պատուղյառավաճքերին։ Ամեն տեսսակ անկարգութիւններն ու գողութիւններն որ քաղի զօր կը շատային քաղքին մէջ։ Ու թէպէտ, որչափ կ'երեւայ, արդարութեան ձեռքն իյնողները խստի պատճենեցն։ բայց եւ այնպէս չարգութիւններն ամեններն չեղադրեցն, այլ ընդ հակոռակ աւելցու։ Այս ատեն քաղաքաշախութիւնը նկատերիվ, որ այս ատեակ անձնիք պատիմները բանի անդ չընելով՝ անկարգութիւններն ի վետ պազապայ սեղնդեան, եւս առաւել պիտի յաճախին, որպէս զի մէյ մը այս բաներուն առջեւն առնուի ու գէջութիւններն նուազին ու դադրին, յաջորդ շատ աղոյւ եւ գործնական միջոցը գտաւ։ Որոցց թէ, որ մարդն որ — քաղաքացիններն ու աւատական գնչուները գուրս առնելով — ինչեւիցէ տեսսակ գոլութեան մէջ գտնուի, առաջնին անկամ իր չարութեանը համեմատ պատժուի, յետոյ քաղքէն գուրս հանուի. այս յայաբարութեամբ, որ եթէ մէյ մ'ալ զինք քաղքին մէջ տեսնելու ըլլան, դարձեալ՝ այն առաջնին պատիմը պիտի նեղունի, եւ նորէն պիտի պատրի։ Ու քանի անդամ պատճեն պիտի կընուի։

Մասվաճառաներն ունէին իրենց յատուկ օրէնքն ու որոշուած կանոնն, որուն համեմատ, սահմանուած էր թէ ինչ տեսսակ միս՝ եղր եւ եւ սրչափով պէտք էր տրախի։ — Ասանկ օրէնք ունէին նաեւ հացագործները. ու վերին կառավարութիւնը՝ քաղաքաբաշխութեան հրաման իրկած էր, որ քննութիւն ընէ եւ հսկ այս

բանիս վրայ։ Թէպէտ քաղաքաբաշխութիւնն իր կողմանէ երկու վերակացու դրաւ՝ այս հրամանին վրայ հսկելու համար, պյուս ամենանիւ որչափ կ'երեւայ տեսանելի հետեւութիւն մը չունեցաւ։ Օրէնքներն ու կարգադրութիւնն երը միայն թղթի վրայ էին։ Հացագործք՝ չէ թէ միայն նուազ չափով կը կըսէին հացը, հապանաեւ պջտիկ ու հում կը շինէին։ Երբ քաղաքը տեսաւ որ ասոր նկատմամբ զեղութենը չեն դարձիր, եւ ասոր հետեւութեամբ նաեւ մըրին կառավագութեամբ հրամանը ուղիւ սակ կ'առանցին հրաման հանեց, որ թէ հասարակ հացն ու թէ սպիտակ հացիկները — միով բանիւ, ամէն ցրդնէն եփուած բան վրին կառավարութեան օրինացը տուած չափովն ու համեմատ շինուին։ Ասոր վրայ հսկող դրաւ նորէն զջատիկ թուամյան եւ զլուսիկ նսկերիւեան, իրենց լիակատար իշխանութիւն տալիվ, որ այսպիսիններուն հացն, որոնք որոշեալ չափովն համեմատ ու ըստ օրինի չեն շիներ, առանց ակնածութեան ու ինայելու, անմիջապէտ գրաւեն։

Գիտենք թէ ինչպէտ հետզետէ՝ ժամանակին եւ պարագաներուն պահանջելով, քաղցքին պաշտօնաւարց վարձը բարձրացաւ։ 1791ին, հասարակութիւնն ու հարիւրց ժողով հարկաւոր տեսաւ, որ իր պաշտօնաւարց վարձը բարձրցէ։ Ուստի եւ ամեն բանէն յառաջ՝ ընդհանուր քուէով հաստատուեցաւ։

մը, անոր տեղո գտննէ, երկու Փիրիննը, մայն իրաւական ինդրոց վրայօք եղած լատիներու ժամանակն, այսնիքն ուրբաթ օրեւն ընդունի եւ չէ թէ երբ խորհուրդը քաղաքային եւ տնտեսական ինդրոց վրա կըլլայ. — Վասն զլատոնց Համար օրական եկամուռ չկայ:

Հինգերորդ. Եւ որովհետեւ մինչեւ հիման  
պատուհած դէպքերէն, պատիժներէն ու արձա-  
նագրութիւններէն եկած մուտքերը, միայն իրաց-  
ներից եղող խորհրդականներուն էր, այսու-  
հետեւ ալ այնպէս ըլլայ դուռս առնելով օրի-  
նազնանութեան դէպքերը:

Այս առթիւ սահմանեցաւ, որ առաջին  
նոտարն ընդունի չօրբ Հարիւր Ֆիորին, զօր մին-  
չեւ հիմակ կ'ընդունէր: Բայց ամէն յառաջ  
եկած պատահաբներէն, լստ հին սովորութեան  
առնու բաժին մը: Բաց ասկէ, իրեւ բնակու-  
թեան տեղ, յիսուն ֆիորին: Դարձեալ իրենն  
ըլլայ՝ բնակութեան վերաբերեալ պարտէցնն  
գործածութիւնը: — Փոխանակի նոտարին  
վարձեն որոշուեցաւ, երկու Հարիւր Ֆիորին:

Բայց պաշտօնատերներուն այս վճարը  
— որովհետեւ ինչպէս կ'իրեւ այ շատ խղճանան-  
քով չէին կատարեր ամէն անգամ իրենց զ ործ-  
քերը — որէնիքի մը ձեռքոք կապուեցաւ կամ  
կանոնադրուեցաւ, երբ երկու տարի ետքն  
ամեն բանէն յառաջ որոշուեցաւ թէ, թէպէտ  
իրական դատաւորը 400 ու առաջականները  
200 ական ֆիորին ընդունեն, բայց այնպիսի  
կերպով մը, որ կայսերմէն չնորհուած գումարն  
ալ հասարակութեան արկղն մէջ առնուիր.  
ուսկից ամեն մէկ առաջակայա, այս յաւելուածովը  
մէտեղ՝ ընդունենի 200 ֆիորին: Սակայն եթէ  
որեւէ առաջական իր պաշտօնէն ու թը շարթէն  
աւելի գուրս մնայ — (այս ուժը շարթաթ ա-  
զատութիւնը պիտի վայելն միայն այն խոր-  
շըրդականներն, որոնք ամենէն նուազ չըսր  
ամիս նիստերուն մէջ իրապէս մաս ունեցած  
են): այն առաջակայէն՝ ամեն շարթաւան հա-  
մար իր վճարքն չըսր ֆիորին վար պիտի առ-  
նուիր. եւ այս գումարը հասարակաց գանձը  
պիտի դրուի իրերեւ դրամակդլուխ, պաշտօնա-  
տեարց վճարքը մարտքերու համար: Իսկ  
իրական դատաւորն 400 ֆիորին վարժն այն  
ատեն միայն ամբողջապէս պիտի որ վճարուի,  
երբ որ ու թը շարթաթ գուրս մնալէն զաս —  
(միտ դնենու է, որ այս միջցից մէջ, թէպէտ  
սովորաբար ընդունենի չըսր ֆիորին վճարքը  
պիտի ընդունենի, բայց մէկալ չըսր ֆիորինը՝ դա-  
տաւորին տեղապահին պիտի մնայ) ամբողջ տա-

բին անձնապէս իր պաշտոնը կատարած, վարած է: Վասն զի եթէ որ ուժը շաբթէն աւելի իր պաշտօնէն դուռը մնայ, այս ատեն իր փոխառ նորդը պիտ' որ ընդունեի ամերող շաբաթն ընդունելի ուժը Փիտրինը: Բայց այս միջոցին նշչպէս ինք իրմէն կը հասկըցուի - առընթեր լրակացութեան վարձքն ամերողապէս ի կախ պիտի մնայ, այսինքն բան մը պիտի ընդունի:

(ကျော်လုပ်မြို့)

ՅՈՒՆԻ. ԱՆԵՑԻ



## ՓԱՍՏԱՆ ԲԻՒԶՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐ ՊԱՑՄՈՒԹՅԱՆ ԽՈՐԴԱԽՈՂԵ

(*Επερνάντης-Πέτρος*)

Այժմ անցնիք երկրորդ գլխաւոր տարրերութեանը, որ Նկատուում է Խոր. եւ Փ.ի մէջ: Փ. պատմում է, որ Յուսիկ Ա., Փառէն, Շահակ Ա. եւ Ներաէս Մբե եպիսկոպոսական ձեռնադրութիւն ստանալու համար Կեսարիա քաղաքին գնացին անտեղի մետրազգալից ձեռնադրուեցան: Խոր. այս Հակարամիտ մարդկանց անսահմարն է, որով այս Հանդանակի մէջ պահիք որ Լուսաւորչի յաշորդներից մի քանիսը՝ Կեսարիայում Եպիսկոպոսական ձեռնադրութիւն ստացան, մի տեսակ նուատատութիւն են Նկատում Հայրապետական աթոռի համար: Դորա Համար եւ Խոր. վեցոյիշեալ և Կաթողիկոսների Կեսարիայում ձեռնադրութիւն ստանալու լուրթեան է մատուի:

Այսպիսի շարժառիթներով զեկավարուելով խոր. բնականաբար լուծենան պէտք է մատնել եւ Տ. Փ. Ի. գ.պ.ր. իթ գլուխը: Այստեղ պատմուեմ է, որ Պապը Ներսէսին թունառելով, նկանակամ Յուսիի Վելիքանասամին կառուցիկա է Կանանակամ: «Բայց լուււ, (շարունակում է Փ.) եասինքառասահեն Խիստոս»<sup>12</sup> թէ

ւ Առջև Արքատակես Հայոցաւահան ձեռնադրութեան համար համար համար լուսութիւնը համար պատճեն է առ այս Ազգամասնութիւնը առ այս Թրգուտիւնը լուսաւարին է եւ, որ այսուհետեւ մասնակութիւնը փաստական իւր ու ոչ ուղարկած արած եւ Արքամասն որովնական Փա, որ առաջ ծանծեւթ է մասների մենամորութիւնը Հայոցաւահան, Ազգամասն մասների մասն պայմ է առաջը. «Ենցա եւ եղած քահանայապես յաշուն հօրեւ, փոխանակ հօրն իւրոյ և եղորդ իւր երեց որդին Գրիգոր Արքամասն, Անշ պահանականն է, ու այս ասպարուշ է մաս կախավորիների կեսարայում մենադրութեան վեռա նայեւ իրեւ նախաւան սովորութեան փառ: Բայց որ դրանուն կեսարի մասապարտը հետանութեան սկզբունքուն կեսար կեսարութիւն վերաբեր Հայոց կեսարական աթօնի փառ, որ եւ անհանդաւ կառ ու առ ապահով թիւից:

**• U.S.P.® Number 0-68 (370-370):**